

5740

ՅՈԲԵԼԵԱՆ

ԵՐՈՒԱՆԴ Տ. ԱՆԴՐԵԱՍԵԱՆԻ

ՈՒՍՈՒՑՉԱԿԱՆ ԵՒ  
ՀՐԱՊԱՐԱԿԱԳՐԱԿԱՆ

Յ Ի Ս Ն Ա Մ Ե Ա Յ  
ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹԵԱՆ

Հրատարակութիւն

ՅՈՐԵԼԻՆԱԿԱՆ ՅԱՆՁՆԱԺՈՂՈՎԻՆ

ՓԱՐԻԶ

1935

871-14

Հ-73

605 1 MAR 2010

3714  
2-73

Յ Ա Բ Ե Լ Ե Ա Ն

# ԵՐՈՒԱՆԴ Տ. ԱՆԴՐԵԱՍԵԱՆԻ

ՈՒՍՈՒՑՉԱԿԱՆ ԵՒ  
ՀՐԱՊԱՐԱԿԱԳՐԱԿԱՆ

Յ Ի Ս Ն Ա Մ Ե Ա Յ  
ԳՈՐԾՈՒՆՔՈՒԹԵԱՆ

Հրատարակութիւն

ՅՈՐԵԼԻՆԱԿԱՆ ՅԱՆՉՆԱԺՈՂՈՎԻՆ

ՓԱՐԻԶ

1935

5740  
5740

12 JUN 2013

47.309



ԵՐՈՒԱՆԴ ՏԵՐ ԱՆԴՐԵԱՍԵԱՆ



10876-41

## Ի Պ Կ Ե Ա Ն Ք Ն Ո Ւ Գ Ո Ր Ծ Ը

Պ. Երուանդ Տ. Անդրէասեան ծնած  
է Պարտիզակ 1865ին ուր ստացած իր  
ուսումը : Այն առեն Նիկոմիդիոյ գա-  
ւասին այդ գոհար գիւղաքաղաքը ու-  
սումնական փայլուն շրջան մը կը բո-  
րբէր, հանգուցեալ Եղիշէ Դուրեան  
սրբազնի տնօրէնութեան միջոցին :

Իր բնական ուշիմութեամբ եւ աշ-  
խատասիրութեամբ չուտով ամրա-  
րեց բաւականաչափ պաշար եւ զեռ  
շատ Երիտասարդ՝ 17 տարեկան ,  
1882ին մատ ուսուցչական ասպարէդ ,  
որու փայլուն եւ խիստ պատուարեր  
Ներկայացուցիչներէն ուխտի ըլլար ա-  
պագային :

Պարտիզակի մէջ իր պաշտօնավա-  
րութեան առաջին տարիներուն աշա-  
կերած են իրեն Հ. Արսէն Ղազիկ -  
եան , Արտաշէս Սերոբեան (ապա Է-  
կեղեցական անունով Մուշեղ Էպս.) ,  
Մկրտիչ Պիլիճեան (այժմ Ս. Երուա-  
զէմի պատրիարք Տ. Թորգոմ Ս. Գու-  
շակեան) :

Պարտիզակէն յետոյ 1890 , պաշտօ-  
նավարած է Նիկոմիդիա յետոյ Արմաշ  
գողբեվանքի մէջ , մինչեւ 1895 : Դպրե-  
վանքի այն առենի վերատեսուչ Օր -  
մանեան սրբազն որ այնքան զժուա-  
րահամ էր իր սիրած եւ փայլեցուցած  
այդ կը թարանին ուսումնական մա-  
տակարարութեան մէջ եւ որ ամէն  
մարզու չէր հաւաք , նոյնիսկ իմաս-  
տասիրութեան զասր վստահեցաւ Տ.  
Անդրէասեանի :

1895ին Պոլիս զալով հաստատուե-

ցաւ Ակիւտար եւ գարձաւ լաւագոյն  
ուսուցիչներէն մին Պէրպէրեան կը թ-  
թարանին ուր տասնթմէկ տարի ան-  
ընդհատ մնաց , սերունդներու ուսու-  
ցանելով մասնաւորաբար հայերէնը  
իր ոսկեղինիկ գանձերով : Իր աշա-  
կերաներուն մէջ կը համբուլի բազմա-  
թիւ մտաւորականներ եւ ամէն ասպա-  
րէզի մէջ յաջողած անձնաւորութիւն-  
ներ :

Երկար տարիներ ողաշտօնավարած  
է նաեւ Ղալաթիոյ Կեղրոնական ,  
Սկիւտար Ս. Խաչի , եւ Գատը Գիւղի  
Ազգ . վարժարանները մինչեւ զինա-  
գագար , նոյնքան արշիւնաւորու-  
թեամբ :

Պ. Տ. Անդրէասեան այն հաղուա-  
գիւտ ուսուցիչներէն է որ ուսուցչու-  
թիւնը «ապերախտ» ասպարէդ չեն  
համարեր , ինչպէս միշտ կ'ողբան մեր  
մէջ : Սիրած է զայն եւ կը սիրէ զես  
իր այս տարիքին ու խանդավառու-  
թեամբ կը վաղէ ուր որ զինքը հրա-  
ւիրեն ուսուցանելու : « Անշէջ Հուր»  
մը կայ իր մէջ : Եւ երբ բնք իր աս-  
պարէզը ապերախտ չի համարեր ,  
ասպարէզն ալ զինքը կարծես լուս  
գնահատանքի մը տակ կը պահէ աքնի  
որ , իր աշակերտները զինքը միշտ կը  
յիշեն , եւ իրենց կարգին « ապե-  
րախտ » չեն եղած բնաւ , որուն վեր-  
ջին ապացոյցը՝ Յորեյեանի այս ձեռ-  
նարկը : Իր աշակերտներուն զգացումը  
կարելի է համազրել անոնցմէ բարձր  
եւ մեծատուն անձնաւորութեան մը

**ծանօթ գործարանատէր Պ. Դաւիթ  
Մարքեանի հետեւեալ տողերուն մէջ.**  
«Թէպէտեւ անկէց ի վեր շատ տարի –  
ներ անցան, բայց չեմ մոռցած իմ  
դաստիարակիս բարձր դէմքը» եւայլն,  
այս դաստումը ամէնունն ալ է :

Նմոյշ մը իր ուսուցողական հայե -  
ցակէտէն .— Պէրպէրեանի մէջ, Եղի -  
շէի դասախոսութեան ընթացքին, կը  
բացատրէր թէ՝ Եղիշէ՝ Մամիկոն -  
եանց կուսակից ըլլալով, չափազան -  
ցած է Վասակի գերը, որ դաւաճա -  
նական ըլլալէ աւելի դիւնադիտա -  
կան էր :

Պ. Տ. Անդրէասեան որ ոյժի ու կեն-  
սունակութեան անսպառ. մթերք մը  
ունէր, չէր կրնար ամփոփուիլ ու -  
սուցչական սահմաններու մէջ. մէկ  
կողմէն իր գիտութեան պաշարը ամ-  
բարած ատեն չէր կրնար զանոնք իրեն  
պահել շատ մը քանիքարաթաքոյցնե -  
րու պէս, այլ կ'ուղէր իր գիտութեածը  
սովորեցնել նաեւ ուրիշին, «չ միայն  
գլուցականներու, այլեւ հանրու -  
թեան: Ինք իր ստացած մտաւոր սը -  
նունդը ինքզինքին համար չէր նկա -  
տեր, այլ տեսակ մը ներքին պարտք  
կը համարէր, բնական մղում մը կը  
զգար, անոր մասնակից ընելու ուրիշ  
ներն ալ, իր ունեցածը ի սպաս դնելու  
համար հանրութեան:

Այսպէս, ան գրեթէ 1883 — 84 թր -  
ուականէն սկսեալ նուիրուած է նաև  
դրչի ասպարէզին աշխատակցելով Պ .  
Սիմոն Գաբրամաճեանի Ընտանիք ամ -  
սաթերթին, Եղիս Տէմիրճիպաշեանի  
Երկրագունդին եւ այն առենուան Ա .  
րեւելիքին, նոյն լոկ Ալաճաճեանի  
Փունցին :

1895ին Երբ Պոլիս փոխադրուեցաւ,

սկսաւ աւելի սերտ գրական աշխա -  
տանք մը, մտնելով խմբագրական  
ասպարէցը եւ անկէ ի վեր անընդհատ  
աշխատած է զրեթէ բոլոր թերթերու  
եւ պարբերականներու, մասնաւորա -  
բար Մասիսի, Արեւելքի, Բիրզանդիոն-

նի, Ծաղիկի, Մանզումելի է փետրի մէջ: Զինադադարին հրատարակած է նոր կեանք օրաթերթը մօտաւորապէս տարի մը, ուր հրատարակուեցան ջարդի ու հարստահարութեանց սարսափելի տեղեկատութիւններ, եւ ուր զործածուեցաւ ամենաբռուն լեզու՝ բարբարոսներու եւ ջարդարարներու գէմ:Այս հրատարակութիւնն էր որ վիճակը ստիպեց իր լինտանի իզով ու զաւակներով լքել Պոլիսը քէմալաւ կան զրաւման պահերուն եւ ապաստանի արտասահման, ի վերջոյ իր չունչը առնելով Փարիս:

Պ. Եր. Տ. Անդրէասեանի արժանիւ  
քին ու կարողութեան վրայ գաղափար  
մը տալու համար բաւ է ըսել որ, ան  
ոչ միայն խոր ու հաղուագիւտ հայե-  
րէնապէտ մըն է, այլ նաեւ նոյնքան  
քաջ Փրանսապէտ։ Դալրոցէն չէ միայն  
որ ստացած է, այլ ինքնաշխատու -  
թեամբ։ Ինքնաշխատութեամբ սով -  
րած է նաեւ անզիկերէն եւ եղած է  
երկար առեհ, Բիւզանդիինի մէջ Լոն-  
տոնեան թերթերու քաղաքական լու -  
րերու թարգմանիչը։

Հետաքրքրական յիշատակութիւն  
մը : — Երբ սուսեւծաբոն պատերազմ  
ծագեցաւ. և. պոլսաւայ թերթերը ե -  
րեք օր կ'սպասէին և ըրոպական թրդ-  
թարերէն ասնելու համար մանրա -  
մասնութիւններ, Տ. Անդրէասեան  
դիտեց որ վիճնական թերթերը օր  
մը էանութիւն կուգան: Իրեն համար

վարանիլ ու անճրկիլ չկար, անմիջապէս սկսաւ աշխատիլ գերմաներէնի, եւ ամիս մը չանցած՝ արդէն սկսած էրնայե-թրայե-բրէսէի թարմ լուրերը հրամցնել իր աշխատած թերթին Մանգումէի ընթերցողներուն: Ասիլա

յաղթանակ մը եղաւ թերթին համար ;  
և միւս հայ թերթերը սկսան իրէնց  
կարգին գերմանազէտներ փնտուել  
կարենալ մըցելու համար ;

Այսպէս, թերթիւրու սիւնակներուն  
մէջ սկսած դերմաներէնը այնքան  
էարգացուց որ հարգմանեց Նիչի  
Այսպէս խօսեցաւ Զրադաշտը որ իր  
ուրիշ շատ մը աշխատութեանց հետ  
հրոյ ճարակ եղաւ Սկիւտարի Հրդեհին  
(1921):

Ի՞ն աշխատելու բնդունակութիւնը  
մեծ է եւ անչէջ եռանդ ունի գործե -  
լու : Ինք էր որ հայ ժողովուրդին բն-  
ծայեց ճաշակը Ֆրանց - Վէրֆէլի  
մեսին նշանաւոր մէտեն՝ Մուսս լե-

բան է առաջ գույքը և առաջ կան բան է առաջ գույքը և առաջ կան  
թերթի մը մէջ իր տեսած  
հատուածները հայերէնի վերա-  
ծելով եւ տալով հասարակութեան:  
Գնած էր նաեւ հատորը եւ ձեռնար-  
կած էր այդ գրական գոհարը, հակա-  
ռակ գերմանական ոճին այնքան զժն-  
դակ դժուաբութիւններուն, հայերէ -  
նի վերածել բնադրին համարժէք ճոխ  
հայերէնով մը — որուն գաղտնիքը  
միայն ինքը գիտէ — սակայն հրատա-  
րակիչ չի գտնելով՝ ստիպուեցաւ թո-  
ղուկ:

Ծանօթ անգլիացի ու Փրանսացի  
Հեղինակներէ հատորներ թարգմանած  
է պոլիսական հրատարակչականի մը  
համար, որուց մէջ ամերիկացի քեր -  
թող - գրագէտ Էմբրսընի «Տիպար

մարդիկ» շորքէն նարուեանը, Կէօ -  
թէն ու Շէքսբրիը, նաեւ աւստրիացի  
գնդապետի մը հրամարակած «Հա -  
յաստանի մէջեն»խիստշահեկան երկին  
հայերէն թարգմանութիւնը ի լոյս ըն-  
ծայած է :

Աշխարհաբիթ թարգմանած է սա-  
եւ մեր Շարականները, որոնց մէկ մա-  
սը հրատարակուած է, իսկ մնացեալը  
կը մնայ ճեռագիր՝ գրասէր ու հաւա-  
տաւոր անձի մը բարեկամական օ-  
ժանդակութեան սպասելով որպէս զի  
շանրութեան և եփականութիւ:

Անհամար էն իր հրապարակագրա -  
կան յօդուածները օրուան ազգային և  
սլշազգային խնդիրներուն մասին։ Իր  
աշդ յօդուածները եթէ կարելի ըլլայ  
հաւաքել՝ պիտի կազմեն վերջին 25—  
30 տարուան քաղաքական ու ազգային  
բոլոր դէմքերուն պատմական մէկ օ-  
դակաշարը։

Խառնուածքով անկախ ու ընդդի -  
մադիր, համոզումով չափաւորական  
միշտ պայքարի մէջ եղած է : Իր  
« պահպանողական» ութիւնը սակայն  
պէտք չէ հասկնալ պատուելիական ու  
ծթուած գաղափարներու պաշտպանու-  
թիւնը : Ընդհակառակն, իր պահպա -  
նողականութիւնը ազգային աւանդա -  
պահութեան ողբիչն կր բիսէր, եւ միշտ  
դէախ առաջ կը նայէր, աւելի ճիշդ է  
ըսել « ազատական » , քանի որ, կը  
կուռէր ծայրայեղ հոսանքներու դէմ,  
մնալով միշտ ազգային ու յառաջիկ -  
մական զոյլ կոռուաններուն վրայ : Իր  
զրական քատողութեան իրը փաստ  
բաւական է յիշել որ ողբացեալ Մե -  
ծարենցի գլխաւոր ջատագովներէն  
մին եղած է անոր առաջին քերթուած-

ներուն հրատարակութեան բողէին  
խոկ:

Պ. Եր. Տ. Անդրէասեան իր սկզբ՝  
բունքներուն մէջ յամաս ու անկախ,  
ընականաբար չէր կրնար ըլլալ « ժո -  
ղովրդական» տիպար մը, այնպէս  
ինչպէս կը ջանան ըլլալ ու կը ըլլան՝  
ժողովրդական հոսանքն ի վար թիս -  
վարողներ՝ ապահովելու համար ի -  
րենց դիրքը: Ան իր սեփական հորի -  
զոնին ունեցած է իր ընթերցումներուն  
եւ ներքին հետազոտութիւններուն մի -  
ջեւ առաջանաւորուած: Եւ իր կար -  
ծիքները եթէ փոփոխութիւններ կրած  
են, անոնք ինքնարուին, ներքին հա -  
մոզումներէ թելագրուած են, քանի ար -  
տաքին հաշուուած աղդակներէ:

Հակառակ իր յարձակողական ձզ -  
տումներուն, շատ սիրուած ու փնտո -  
ուած գրիչ մըն էր թէ Պոլոյ եւ գա -  
ւառի հայ ընթերցողներուն կողմէ: Այս  
մասին շատ վկայութիւններ կան:  
Նոյնիսկ իրեն հակարծիք եղող մեծ  
հրապարակիրներ լիազութիւն զո -  
վեստներ հիւսած են Տ. Անդրէասեանի  
մասին: Իրեն ու մարդիկը այնքան

խորապնին ուսումնասիրողի տաղան -  
դով հոչակուած հանձարեղ Օրման -  
եան սրբազն Տ. Անդրէասեանի գնա -  
հատադներէն եղած է, հակառակ անոր  
ուր զիստը թէ Տ. Անդրէասեան իր քի -  
նակատներուն ասածին կարդին վրայ  
կը դանուէր:

Յորելեարին այն խօսքը թէ ինք  
խստակրօն ուսուցիչ եւ խստակրօն  
հրապարակիր մը ըլլալով՝ չի կար -  
ծեր ու ու է ընկերային խաւի մէջ  
ժողովրդական զէմք մը դարձած ըլ -  
լայ, ձչմարիտ է, բայց կը կարծենք  
թէ արժանիք մը չի չափուիր ժողովր -  
դականութեան չափանիչով, այլ ունի  
իր դնաւատումի զանազան ձևերը, ու -  
րանց գլխաւորն է անոր օգտակարու -  
թիւնը իր ընդպրկած ասպարէցին թէջ:

Եւ, հարկ է խստովանիլ թէ, իրը  
ուսուցիչ եւ հրապարակագիր՝ անու -  
րանուի են իր ծառայութիւնները, ու -  
րով եւ, սարքուած այս յորելեանը ար -  
տաել քան երբեք արժանի պատշաճու -  
րումը պիտի ըլլայ, Պ. Տ. Անդրէաս -  
եանի յիսնամեայ հանրային անընդ -  
համ ու բազմաբնութեան աշխատանքին:

## ՔԱՆԻ ՄԸ ՎԿԱՅՈՒԹԻՒՆ

### ՀԱԶՈՒՐԻՑԻՑ ՅԱՏԿԱՒԹԻՒՆ ՄԲ



Շատ սիրով, շատ հաճոյքով կը  
մասնակցիմ Երուանդ Տէր Անդրէաս -  
եանի յորելեանին:

Բարդաշխատ եւ բազմահմուտ հրա -  
պարակագիր մը եղաւ: Աւսուցիչը  
ձանչցած եմ ո'չ թէ զպրոցէն, այլ  
կեանքի մէջ: Ամբազրական սեղանին  
շուրջը, ուր տարիներ կողք կողքի  
ասպեցանք, ան մեր կենդանի հանրա -  
գիտարանն էր որուն միշտ կոչում  
կ'ընէինք, մասնաւանդ երբ հայ լիզուի,  
հայ մատենազրութեան, հայ եկեղե -  
ցիի եւ հայ պատմութեան վերաբեր -  
եալ թիճուկ մը մեղ վարանումի կը  
մատնէր: Բացարելու, պայծառօրէն  
բացարելու շատ զժուարին արուես -  
տրունէր: Երբեմն երկու բառով ամ -  
բողջ հորիզոն մը կը բանար մեր մը -  
տածման եւ մեր հաճոյքին ալ առջեւ  
է զպրոցին մէջ:

ԱՐԱՄ ԱՆՏՈՆԵԱՆ

## “ՊԱՏԻՒՄ ԱՐԺԱՆԱԻՈԲԱՅ,”

\*\*\*\*\*

Զմայլելի գրաբարին այս խօսքը ան-  
դամ մըն ալ կուգայ զտնելու իր ճիշդ  
հասցէն, յանձին Պ. Երուանդ Տ. Անդ-  
րէսեանի, որուն յորելեանը ծրագ-  
րուած է կատարել Փարփղի մէջ:

Արդարեւ, բացառիկ բախտաւորնե-  
րու միայն տրուած է անոր չափ լայն  
ու խոր ակօսներ բանալ մէր հանրային  
կեանքին մէջ: Եթէ շատ մը միտքեր—  
նոյնիսկ պահացուածներէն — գեղջ-  
կականխոփի կը նմանին որ նեղ ուժա-  
կերեսային ակօսներ կը բանայ, Տ.  
Անդրէսեանը արդէն ինքնաշարժ ա-  
րօրն է որուն խոփը մէկէ աւելի երե-  
սակներ ունի, եւ շատ լայն ու խորը  
կը բանայ: Որուն համար հողին ըն-  
դերքը գաղտնիք չունի, ոչ ալ փուշն  
ու քարը արդելք կը կազմէն: Գիտա-  
տասնեակ տարիներով միաժամանակ  
եւ նոյն տիրականութեամբ պեղել մը-  
շակոյթի երեք գետիններ — ուսուց -  
չութիւն, հայերէնազիտութիւն եւ  
հրապարակագրութիւն:

Ինչ խօսք որ ունեցած ենք անհատ -  
ներ որ անոր չափ եւ թերեւս աւելի  
արդիւնաւոր եղած են իրեւ կրթական  
մշակ:

Ունեցած ենք ուրիշներ որ անոր նը-  
ման տիրապետած են մէր ոսկեղինիկ  
լեզուի երկու կալուածներուն: Եւ կամ  
ուրիշներ որ հաւասար կամ թերեւս  
աւելի ճարտարութեամբ գրիչ շար —  
ժած են մամուլի մէջ:

Բայց ճշմարիտ է նաեւ որ այս եր-  
եակ յատկութիւնները շատ քիչ ան -

դամ այդքան վայելչօրէն կեղրոնա —  
ցած են նոյն միտքին վրայ: Երեք  
ձիբք՝ ի մի բնութիւն: Հաւասարապէս  
վարպետ էր երեք տեսակէտով ալ,  
որքան ալ իր ծայրայեղ համեստու —  
թիւնը առիթ տուած ըրլայ գոնէ մա-  
սամբ հանրային աչքին վայլեցնելու  
իր արժանիքները:

Բայց ինչո՞ւ անցեալ գէմք գործա -  
ծել, երբ վարպետ է նաեւ ներկայիս,  
հակառակ իր բաւական լեցուն տարի-  
քին որուն ծանրութեան — աւա՛զ —  
շատ քիչ միտքեր կը տոկան: Ազրա-  
րարի ո՞ր ընթերցողն է որ համոյքով  
չէր ըմբռչներ անոր գրութիւնները,  
հրամցուած զանազան պիտակներով —  
X., Parisien, Ահուրամազդա եւն.—  
բայց բոլորն ալ արդիւնքը նոյն գրր-  
չին: Եւ ի՞նչ գրիչ: Զմայլելիօրէն ճա-  
պուկ ու ինքնահոս, կրնայ մօտենալ  
ամէն նիւթի եւ բոլորը գարձել քաղցը  
ու հեղասահ: Գիտէ խօսիլ ամէն ճա-  
շակի ու հասակի, փոխն ի փոխ երե-  
ւան բերել գրչի բոլոր խաղերը, սկս-  
եալ կուռ խորհրդածութիւններէ մին-  
չեւ սրամիս երգիծանքներ կամ բնթա-  
ցիկ քրօնիկներ:

Եւ իւրաքանչիւրին մէջ այնքան տի-  
րական ու վայելուչ է որ, չատեր կը  
դժուարանային կոտսելու թէ նոյն շո-  
զակն է որ այսպէս կը ճաճանչէ բազ-  
մաթիւ երեսակներով:

Իսկ ամէնէն աւելի յուղիչ էր հիա -  
ցումը որ կուզար բերանարաց երի -  
տասարդներէ: Թէ եւ դպրոց տեսած,

երբեմն երկրորդական կրթութիւն  
ստացած, անոնք չէին կրնար թագ —  
ցընել իրենց հրձուանքը թէ « բառ կը  
սորվինք, հայերէն կը սորվինք  
Խէն . . . » :

Իրապէս հայ լեզուն հաղուադիպօ —  
րէն այնքան չքեղ կը հագուի, որքան  
երբ բախորը կ'ունենայ ինալու Տ.  
Անդրէսեանի գրչին տակ: Քանի մը  
շարժուձեւ, մէկ երկու յարգարանք,  
եւ ահա ձեւուած է տօնական պատ -  
մուճանը, ընդունակ դիմանալու ամե-  
նախստագատութիւնը: Բայց լաւ է ա-  
նազան քան երբեք: Միայնհարկ է շատ  
սիրով եւ աշխուժով վարիլ գործին,  
երեւան բերելու համար արտայայտու-  
թիւն մը որ գոնէ մասամբ համեմա -  
տական ըլլայ յորելեարին մեծու —  
թեանը:

Միակողմանի միտք մը, որքան ալ  
տաղանդաւոր, չէր կրնար այսքան  
լայնօրէն ճաճանչէլ: Հարկ էր գրչի  
ճապուկութեան միացնել նաեւ խոր  
ճամութիւն հին ու նոր հայերէններու,  
առիթ ունենալ տարիներով զպրոցա —  
կան եւ հանրային բեմերու վրայ պլր-  
պտելու այդ անսպատ հանքը, մաղելու  
եւ զտելու հանածոները, օժտուիլ

սլայծառ իմացականութեամբ մը, —  
կարենալ ըլլալու համար Տ. Անդրէսե-  
ան մը:

Ահա թէ ինչո՞ւ կ'ըսենք թէ « . . . Պա-  
տիւս արժանաւորաց» խօսքը շատ քիչ  
անդամ այնքան ճիշդ գտած է իր հաս-  
ցէն, որքան ներկայիս, երբ խումբ մը  
երախտագէտ աշակերտներ որոշած են  
տօնել անոր յորելեանը:

Անտարակոյս, ան շատոնց կապած է  
իր հանրային բեռը, եւ արժանի էր ա-  
ւելի կանուխէն ստանալու հանրային  
երախտագիտութիւնը: Բայց լաւ է ա-  
նազան քան երբեք: Միայնհարկ է շատ  
սիրով եւ աշխուժով վարիլ գործին,  
երեւան բերելու համար արտայայտու-  
թիւն մը որ գոնէ մասամբ համեմա -  
տական ըլլայ յորելեարին մեծու —  
թեանը:

Տ. Անդրէսեան ամէնունը եղաւ  
անխտիր, եւ ամէնքը պէտք է անորը  
ըլլան առանց բացառութեան, վայե-  
լուչ դարձնելու համար յարգանքի  
տուրքը:

Մ. ԱՍԼԱՆԵԱՆ

(Խմբագրական Պոլտայ «Ազդարար» թերթի, 24 դեկտ. 1934)

## “ՊԱՏԻՒ ԱՐԺԱՆԱԻՈՐԱՅ,”

\*\*\*\*\*

Զմայլելի գրաբարին այս խօսքը անդամ մըն ալ կուգայ գտնելու իր ճիշդ հասցէն, յանձնին Պ. Երուանդ Տ. Անդրէսէանի, որուն յոբելեանը ծրագրուած է կատարել Փարփղի մէջ:

Արդարեւ, բացառիկ բախտաւորներու միայն տրուած է անոր չափ լայն ու խոր ակօններ բանալ մէր հանրային կեանքին մէջ: Եթէ շատ մը միտքեր նոյնիսկ պահծացուածներէն — գեղջկականխոփի կը նմանին որ նեղ ուժակերեսային ակօններ կը բանայ, Տ. Անդրէսէանը արդէն ինքնաշարժ արօն է որուն խոփը մէկի աւելի երեսակներ ունի, եւ շատ լայն ու խորը կը բանայ: Որուն համար հողին ընդերքը գաղտնիք չունի, ոչ ալ փուշն ու քարը արդելք կը կազմէն: Գիտցաւ տասնեակ տարիներով միաժամանակ եւ նոյն տիրականութեամբ պեղել մը շակոյթի երեք գետիններ: ուսուց չութիւն, հայերէնագիտութիւն եւ հրապարակագրութիւն:

Ինչ խօսք որ ունեցած ենք անհատ ներ որ անոր չափ եւ թերեւս աւելի արդինաւոր եղած են իրեւ կրթական մշակ:

Ունեցած ենք ուրիշներ որ անոր նրան տիրապետած են մէր ոսկեղինիկ լեզուի երկու կալուածներուն: Եւ կամ ուրիշներ որ հաւասար կամ թերեւս աւելի ճարտարութեամբ դրիչ շարժած են մամուլի մէջ:

Բայց ճշմարիտ է նաև որ այս երեակ յատկութիւնները շատ քիչ ան-

դամ այդքան վայելչօրէն կեղրոնա ցած են նոյն միտքին վրայ: Երեք ձիք՝ ի մի բնութիւն: Հաւասարապէս վարպետ էր երեք տեսակէտով ալ, որքան ալ իր ծայրայեղ համեստութիւնը առիթ տուած չըլլայ գոնէ մասսմը հանրային աչքին վայլեցնելու իր արժանիքները:

Բայց ինչո՞ւ անցեալ գէմք գործածել, երբ վարպետ է նաեւ ներկայիս, հակառակ իր բաւական լեցուն տարիքին որուն ծանրութեան — աւազը — շատ քիչ միտքեր կը տոկան: Ազրաքարի ո՞ր լնթերցողն է որ հաճոյքով չէր լոմբոցներ անոր գրութիւնները, հրամցուած զանազան պիտակներով — X., Parisien, Ահուրամազդա եւն: Բայց բոլորն ալ արդիւնքը նոյն գրոշին: Եւ ի՞նչ գրիչ: Զմայլելիօրէն ճապուկ ու ինքնահոս, կրնայ մօտենալ ամէն նիւթի եւ բոլորը գարձել քաղցը ու հեղասահ: Գիտէ խօսիլ ամէն ճաշակի, փոխն ի փոխ երեւան բերել գրչի բոլոր խաղերը, սկսեալ կուռ խորհրդածութիւններէ մինչեւ սրամիտ երգիծանքներ կամ բնթացիկ քրօնիկներ:

Եւ իւրաքանչիւրին մէջ այնքան տիրական ու վայելուչ է որ, շատեր կը դժուարանային կոտանելու թէ նոյն շոզակն է որ այսպէս կը ճաճանչէ բազմաթիւ երեսակներով:

Իսկ ամէնէն աւելի յուղիչ էր հիանալու որ կուզար բերանարաց երի տասարգներէ: Թէ եւ դպրոց տեսած,

երբեմն երկուրդական կրթութիւն ստացած, անոնք չէին կրնար թագ ցընել իրենց հրամանքը թէ « բառ կը սորվինք, հայերէն կը սորվինք Խէն . . . » :

Իրապէս հայ լեզուն հաղուաղիպօրէն այնքան չփեղ կը հազուի, որքան երբ բախուր կ'ունենայ ինսալու Տ. Անդրէսէանի գրչին տակ: Քանի մը շարժուձեւ, մէկ երկու յարդարանք, եւ ահա ձեւուած է տօնական պատմուածնը, ընդունակ գիմանալու ամենախստագատ ակնարկներու, եւ մըրցանակ շահելու միջազդային ցուցադրութիւնները:

Միակողմանի միտք մը, որքան ալ տաղանդաւոր, չէր կրնար այսքան լայնօրէն ճաճանչէլ: Հարկ էր գրչի ճապուկութեան միացնել նաեւ խոր ճամութիւն հին ու նոր հայերէններու, առիթ ունենալ տարիներով զպրոցական եւ հանրային բեմերու վրայ պլրպատելու այդ անսպատ հանքը, մաղելու եւ զտելու հանածոները, օժտուիլ

պայծառ իմացականութեամբ մը, — կարենալ ըլլալու համար Տ. Անդրէսէան մը:

Ահա թէ ինչո՞ւ կ'ըսենք թէ « . . . Պատմուարժանաւորաց » խօսքը շատ քիչ անդամ այնքան ճիշդ գտած է իր հասցէն, որքան ներկայիս, երբ խումբ մը երախտագէտ աշակերտներ որոշած են տօնել անոր յոբելեանը:

Անտարակոյս, ան շատոնց կապած է իր հանրային բեռը, եւ արժանի էր աւելի կանուխին բեռ ստանալու հանրային երախտագիտութիւնը: Բայց լաւ է անազան քան երբեք: Միայնհարկ է շատ սիրով եւ աշխուժով փարիլ գործին, երեւան բերելու համար արտայայտութիւն մը որ գոնէ մասսմը համեմատական ըլլայ յոբելեարին մէծութեանը:

Տ. Անդրէսէան ամէնունը եղաւ անխորի, եւ ամէնքը պէտք է անորր ըլլան առանց բացառութեան, վայելուչ գարձնելու այդ անսպատ հանքը, մաղելու եւ զտելու հանածոները, օժտուիլ

Մ. ԱՍԼԱՆԵԱՆ

(Խմբագրական Պոլտայ «Ազդարար» թերթի, 24 դեկտ. 1934)



## ՆՈՐ ՍԵՐՈՒՆԴԻՆ ԶԱՅՆ ՄԸ

\*\*\*\*\*

Յարգելի յորելեար,  
Փարիզ կը դրկեմ ուղղակի նամակս,  
անով սրտագին խնդակցութիւնս բե-  
րել խառնելու այն ինքնարուխ արտա-  
յալութեանց, որոնք մեղեղիներու  
քնուշ ուրանէրով կը բարձրանան  
անկեղծ սրտերէ, պարուելու լձեղ,  
ձեր անունը, ձեր համբաւը, ձեր կը -  
բական ու հասարակական բեղուն  
գործունէութիւնը, ու ձեր տարինե-  
րու քրտնաթոր վաստակը՝ որ անզնա-  
հատելի է, որպէս անսուգիւտ քան -  
քար մը, որ գունագեղ է, ինչպէս  
ծառաշատ ու ծաղկաւէտ դաշտանը -  
կար մը, միջօրէի արեգակին տակ  
երկարածուած :

Կը յուզուիմ, դրելու ատեն այս տո-  
ղերը, խորհելով նոր սերունդին, ձեր  
սաներու երախտագէտ խմբակին այն  
համբուրելի գաղափարին վրայ, որմէ  
ներշնչուած, անոնք պարտականու-  
թիւնը ստանձնեցին տօնելու ձեր յո-  
րելանը, մեծարանք մը, որունէալիս  
արժանի էք, վասնդի զուք կը վերա-  
բերիք մեր վարպետները, ինչպէս յետ  
մաշու, նոյնպէս եւ ի կենդանութեան,  
նետած մէկդի հոգիին խոյանքը  
կաշկանդող, կասեցնող ամէն նկա-  
տում, գոտեպնդուած միակ, զօրաւոր  
զգացումէ մը, որ կը ծաւալի, կ'ընդ-  
հանրանայ մէծ, անժխտելի արժա -  
նիքներու առջեւ: Վասահ եմ, որ խն-  
դութեամբ պիտի զիմաւորէք հաւա -  
քական այս զգայնութիւնը, ձեր լիու-  
թիւնը եւ արդար հպարտութեան մէջ,  
թիւնը, հայ մշակոյթի անդաստանին  
համեստ մէկ մշակը դառնալու մէր  
ձգուուն ու նուիրումը:

Դուք, իրատես եւ անհախտապաշար  
նին:

Լաւագոյն զգացումներով ու զերմ սիրով՝

Ա. Պոլիս

Թ. ԱԶԱՏԵՂՆ

\*\*\*\*\*

մեր այն վարպետներէն էք, որ մէկ  
հայեցքով կրցած են ընդնչմարել  
խոսումնալից նորերու անհանգարտ  
էութիւնը հրդեհող առաջին կայծերը,  
հզորագէս վանելով զանոնք մարող  
ուժերը եւ անհրաժեշտ գոյլը տալով  
տաղանդներու փթթումին: Ու ձեր  
յաղթանակէն երջանիկ, ողջունած էք  
ոսկի հունձքը անոնց սուեղագործու-  
թեան: Կը բաւէ յիշել հէք Մէծարեն -  
ցը, վերթեւումներու իր սկզբնական  
չքջանին («Ծիածան»), երբ անորակե-  
լի խաչակրութիւն մը կը նկրուէր թա-  
ղել անոր ինքնարոյս արուեստը:

Յարգելի յորելեար, մեր ցեղին  
հաղուաղիւտ առաքինութիւններէն  
մէկն է նաև զնահատել յաճախ, ան -  
կեղծօրէն զնահատել իր գրչի ու մտ-  
քի վաստակաւորները, ինչպէս յետ  
մաշու, նոյնպէս եւ ի կենդանութեան,  
նետած մէկդի հոգիին խոյանքը  
կաշկանդող, կասեցնող ամէն նկա-  
տում, գոտեպնդուած միակ, զօրաւոր  
զգացումէ մը, որ կը ծաւալի, կ'ընդ-  
հանրանայ մէծ, անժխտելի արժա -  
նիքներու առջեւ: Վասահ եմ, որ խն-  
դութեամբ պիտի զիմաւորէք հաւա -  
քական այս զգայնութիւնը, ձեր լիու-  
թիւնը եւ արդար հպարտութեան մէջ,  
թիւնը, հայ մշակոյթի անդաստանին  
համեստ մէկ մշակը դառնալու մէր  
ձգուուն ու նուիրումը:

Դուք, իրատես եւ անհախտապաշար  
նին:

## ԱՆ ԴՐԱ ԴՐԱ ՇՈՒՀԱՐ

\*\*\*\*\*

Լման տասը տարի գրեւը լքած, գը-  
րելու ամէն փափաք, նոյնիսկ վար -  
ժութիւն կորուսած, նուիրեալ ասպա-  
րէզէ մը յետոյ չարաչար գասալքու -  
թիւն մը ապրելու գինդակութեան  
վարժ, այսօր եւը կը նսակմ գրասե-  
ղանին առջեւ, հին սիրելի բարեկամի  
մը մասին զրելու պարտականութիւ -  
նուն, ուսերս ծանր կը ճնշեն:

Տպարանին մէջ չնորհքով բան գիտ-  
ցող մէկը չկար, Քասիմ՝ խմբագրա -  
պետը՝ թէեւ սուր հուառութեամբ  
արթուն լրագրով մը, Փրանսերէն չէր  
զիսեր, ես ու Բարսեղեան Գեղամը,

զիս կրնայ երեւակայել մէ՛ երադ -  
ներու մէջ քաղցրօրէն փայփայուող  
այս « Լոյս Քաղաք »ին խաւար հողին  
կը փշրէ ամէն թոփէ, ամէն բնականու-  
թիւն: Քաղաքակրթութեան այս « ուր-  
րան »ը հանապազորեայ խուլ ջարդա -  
րան մըն է միայն, ուր գեղեցիկ բա-  
ռելը իրենց իմաստը կը չքին, եւ ուր  
մարդկայինին տեղ՝ զրաստն է որ կը  
թագաւորեցնեն:

Այս զգթան սակայն կ'սկսի խլամի  
գէպի թեթևացում, երբ, միտքը  
թափ կուտայ գէպի երեսուն տարիներ  
առաջ, ու ինքպինք կը զանեմ Ման -  
գումէ օրաթերթին խմբագրական փո -  
շոտ բայց արեւոտ սենեակը:

Այն ատեն, քսան տարեկանի յա -  
ւակնութիւններով փցուն, մեր միտքի  
պարապութիւնները աղնիւ սնակա -  
ռութիւններով կը լեցնէին զէթ, ու  
« գաղափարական »ի պաշար մը կար  
իրը դրամագլուխ, պաշար զոր մեծ  
պատերազմը սպառեց ջնջեց աշխարհի  
մակերեսէն:

Կիս – կատար Փրանսերէն մը ունէի,  
կիս կատար գորոցէ մը ետք, եւ սա-

կայն քաջութիւնը չէր պակսեր օրը օ-

րին թարգմանելու լուրեր ու յօդուած-

ներ, այլիւ, ո՞վ այսօրուայ ապշու -

թիւն, Զօլայի Թէրէգ-Ռաֆէն իսկ:

Նազմուկ կը մտնէր, չոր բարեւ մը  
ժպտալից, ուղղակի գրասեղան, չի  
մոռնալով անկիւնը խնամով տեղաւո-  
րել իր հովանոցը որուն ։ յաջորդ -  
ները ցարդ նոյն խնամքը կը վայելեն  
իրմէ : Եւրոպական թղթաբերը հոն էր,  
«Յակոբ թուղթ» եւ ահա արդէն ձեր·  
մակ թերթերը կը լցուէին ջղային  
շարժումներովը մեղրամոմեայ իր  
նուրբ մատներուն, որուն ծայրերը  
հինայուած էին ծխախոտի անդուլ  
համբոյրէն : Կ'արժէ նօթել որ այս  
խեն ծխողը օր մը միանդամայն նեղեց  
իր այդ մոլութիւնը եւ տարիներէ ի  
վեր մոսցած է անոր լեզի փորձութիւ-  
նը .— հսկայ կամեցողութիւն մը :

իր գալուստը չունէ առնել կուտարմ  
մեղի՝ երիտասարդ ծոյլերուս։ Նախ՝  
դրաշաբները մեզ չեն նեղեր այլեւս եւ  
կրնայինք շաղակրատել եկող գացու-  
ղին հետ — մինչ ան քուրմի պէս ան-  
տարբեր ամէն թոհ ու բոհի, իր գործը  
կը շարունակէր։ Երկրորդ՝ բարարա-  
նի պէտք չէր մնար այլեւս, ինք՝ բաց  
բառարանն էր, միշտ պատրաստ եւ  
ճիշդ։ Յաճախ՝ զինքը չխանդարելու  
ամօթով երբ լուսինեանը ձեռք կ'առ-  
նէի եւ անոր թնառուկին մէջէն բառին  
պատշաճ իմաստը կը փնտոէի, ան եղ-  
բայրական, աւելի ճիշդ հայրական  
քաղցրութեամբ մը կը հարցնէր «ի՞նչ  
կ'ուզես» եւ կ'ապշէի՝ երբ տասնեակ  
մը իմաստներուն մէջ, ճիշդ բառը կու-  
տար ինծի։ Ի՞նչպէս կրնայի չզմայլիւ  
այս մարդուն վրայ որ իր մէկ հանդիւ-  
պած բառը՝ տարիներով միտք կը պա-  
հէր, մինչ ես, նոյն յօդուածին մէջ,  
նոյն բառին երեք անգամ հանդիպելէ  
յետոյ չորրորդին համար դարձեալ  
բառարանին կը վազէի . . . :

Մանկումէի մէջ իր յօդուածները  
կ'ընդգրկէին ամէն մարդ ու սահման։  
— միջաղդային քաղաքականութիւն,  
տոնմային - եկեղեցական պատմու-  
թիւն, ազգային - մշակութային ա-  
ւանդութիւնները, լեզուական գրական  
պայքարներ, փիլիսոփայական ու  
քննադատական հարցեր : Հասու, յուռ-  
թիւ : Առանց մտածելու կը գըր կար-  
ծես, գրիչը կը փոխադրէր մելանը  
թուղթին վրայ անվարան, գրել չէր,  
այլ հոսիլ, որբագրութիւն չունէր,  
վարանում չկար, զաղափարը եւ ոճը  
դիրար ընդգրկած կը սահէին իւլու-  
գարի մը վրային սուրացող անիւններու  
ափէս : Եթէ նոյնիսկ համամիտ ըլլա-  
յինք երբեմն իր «պահպանողական»  
արտայայտութեանց, կամ այնպիսի  
լրածակողականներուն՝ ուր միտքէն  
աւելի ջղերու ալիրապետութիւնը կը  
դանէինք, անոր ընթերցումը նուազ  
հաճոյք չէր որ կը պատճառեր :

Վանականի խմոր ու գլուխ ունէր  
ան : Դուրեսան եղիչի գրոցմը կրած,  
Օրմաննեանի բովին էր անցած : Իր ա-  
նապատ պաշարը հայերէնագիտու-  
թեան եւ հմտութեան՝ միայն վանա-  
կաններու համբերութեամբ ու տոկու-  
սութեամբ կարելի էր ստանալ : Եւ ի-  
րականին մէջ, վանական կեանք էր ի-  
րենը : Տունէն գպրոց, գպրոցէն խրբ-  
բագրատուն, անկէ տուն : Այս ամէն-  
օրեայ եռանկիւնն քնաւ շեղում չու-  
նէր, « զբօսական » մոլորանքներ,  
մտանդորի « փախուստ » ներ չի ճանչ-  
նար : Ինչպէս դուրսը, տունն ալ, ի-  
րաւամբ « ժրագլուխ » կնոջ մը քաղց-  
ուաբարոյ ընկերակցութեան քովիկը՝  
իր ընթերցումներուն եւ մտաւոր աշ-  
խատանքին էր նուիրուած : Անդու

աշխատանք ու գոհաբերութիւն՝ իրեն-ներուն հանգիստին եւ բարելաւու - թեան համար, տիպար հայր՝ որ իր հինգ զաւակներն ալ զօրացուցած է բարձրագոյն ուսումնով։

Իսկ իր ոճը։ Կարդացէք մանաւանդ իր վերջին գլուխիւնները, ուր հայերէնի գանձը իր զողակներն ու գոհարները կը պարպէ լիութեամբ։ Գեղադիտակ մը ուր ոսկեղարեան մատեաններէն մինչեւ այսօրուայ այլասեր գեղացիութիւնները իրենց դիւթական երանգները կ'արձակեն գոթական տաճարներու պատուհաններէն սողոսկող ճաճանչներու պէս։ Ամէնէն տափակ, «հասարակ տեղիք» նախաղասութիւնը այնպէս մը ոսկերչուած է որ կը կորսնցնէ իր տաղտկութիւնը։ Եւ կը գրէ բնականօրէն, ինքնահոս գրիչի մը պէս, առանց գեղեւելու, առանց որոնելու։ Գրել չէ իրը, այլ զանակում։ Մե՛ղք որ ինքը՝ եթէ ոչ վերջինը, վերջիններէն մէկն է հայերէնի անըսպառ, անսահման գեղեցկութեան հանածոն արդիական հալոցներու մէջ քաշողներէն։ Անհաւասարելի վարպետ մը պիտի կորսովի իրմով։

Մե՛ղք նաեւ որ, ան լրագրական

աղմուկին մէջ կորսուած է։ Վաղուան եւ նոյնիսկ այսօրուան սերունդը իրմէ մնայուն բան մը չպիտի ունենայ։ Ես կ'ողբամ այն գլուխիները որ իրենց արժանի պտուղը չեն տար։ Դուրեանն ու Օրմաննեանը յիշեցի։ Դուրեան եպն մէր ամէնէն խորահմուտ, բաղմալից գլուխն էր, բայց մնաց քանքարաթաքոյց մը, իրմէ կը մնան երկու ողորմելի գասագիրք եւ անուշիկ Հովուական Սրբնիք մը, եւ ոչինչ, ոչինչ։ Օրմաննեան՝ յամառ կարգապահ աշխատող՝ տուաւ պատմական արժէքաւոր գործեր։ Տ. Անդրէսեան իր կարգին անսապառ գրող, բայց մնաց ամէնօրեայ լրագրական անվաղորդայն, դիւրամու պարունակին մէջ, չեւ ի հետ կեանքը արգելք եղաւ իրեն մեծ աշխատանքներու համար։

... Սակայն, ինչո՞ւ չսպասել որ, Յորելեանի այս արժանավայել ցոյցը, իրեն ապահովէ պայմաններ ուր կարենայ ան, իր լիութեան եւ հասունութեան այս տարիքին մէջ, մէր մատենագրութեան աղքատ փեթակին բերել այն մեղքը որ արժանի է իրեն պէս աշխատաւոր - մէղուի մը։

*Երեսը նաև որ, ան լրագրական*

ՅԱԿՈԲ ՏԵՂ - ՅԱԿՈԲԵԱՆ



ՅՈՒԵԼԻՆԱԿԱՆ ՆԱԽԱԶԵՇՆԱՐԿ ՅԱՆՉՆԱԺՈՂՈՎ

ԿԱԶՄՈՒՄԱԾ ՓԱՐԻԶԻ ՄԵՋ

\*\*\*\*\*

ՏՕՔԹ. Վ. Յ. ԹՈՐԳՈՄԵԱՆ՝ Նախագահ

ՏԵՂՐԱՆ ԽԱՆ ՔԵԼԵԿԵԱՆ ՈՐԴԻ Գանձապահ

2, Place Vendôme — Paris

ԳԱԼԻՒԹ ՄՄԲԵԱՆ

ԱՐԵԱԿ ԶՊԱՆԵԱՆ

ՎԱՀԱՆ ԹԵՐԵԿԵԱՆ

ԱՐԱՄ ԱՆՏՈՆԵԱՆ

ՍԵԴՐԱԿ ՍԱՍՈՒՆԻ

ԵՐ. ՀԱԶԱՐԱՊԵՏԵԱՆ

ՅԱԿՈԲ ՏէՐ — ՅԱԿՈԲԵԱՆ

ՊԵՐՊԵՐԵԱՆ ՍԱՆՈՒՑ ՄԻՈՒԹԻՒՆ (Ներկայացուցիչ Հ. ԱԿՈՆԱՅԵԱՆ)

ԲԻՒԹԱՆԻՈՑ ՀԱՅՐԵՆԱԿԱԿԱՆ ՄԻՈՒԹԻՒՆ (ՏՕՔԹ. Տ. ԱՆԴՐԵԱՍԵԱՆ)

ԳՊՐՈՅԱՍԵՐԻ ՍԱՆՈՒՑ ՄԻՈՒԹԻՒՆ

(ՏԻԿ. Լ. ՍԱՊՈՆՃԵԱՆ և ՕՐ. Ա. ՓԻԼԻԿԵԱՆ)

ՀԱՓԱՀԱՍ ՈՐԲԵՐՈՒ ՄԻՈՒԹԻՒՆ (ՇԱԽԱՐՇ ՆԱՐԴՈՒՆԻ)

ԿԵԴՐՈՆԱԿԱՆԻ ՍԱՆՈՒՑ ՄԻՈՒԹԻՒՆ

ԿԱՐԳԱԴԻՌ ՄԱՄՆԱԿՈՒՄԲ

ՏէՎԱՅԹ ԳԵՈՐԳԵԱՆ՝ Ընդհ. բարտուղար

Գ. ԳԱԲՐԻԵԼԵԱՆ

Յ. ՍԵԹԵԱՆ

Յ. ՍՈԼՄԱՍԼԵԱՆ

Հասցէ՝ 17, Rue Damesme — Paris (13<sup>o</sup>)



47.309

Imp. A. DER AGOPIAN  
17, Rue Damesme - Paris